

ւած է զլխակարգող զրիչն ալ ոչ նուազ
անխօրհուրդ վստահութեամբ մը :

*

Գանք այժմ Մակարայիցւաց Գ զիրքի
հայերէն թարգմանութեան մէջ ապրգած
գրչարական քանի չը սփառներն ուղղաց
զրելու .

Ա. 3 համար. « մանեակս » ուղղի
«մանս» (ըստ բնագրին). համտէ « մանք »
բառ (Գ. Թագ. Ժ. 17); Հ. Ա. Բագրատինի
արդին դիմած կ այդ սխալը :

Ա. 8 համար. « ծուկայր » անսույց
բառին տեղ մէկէ տեկի փոխանակներ նը-
շանակած է Բագրատառնին, նոյնչափ կե-
ղակարձ հանգամանքով : Մեզի հաւանական
կ'երեի « նա ծուկայր ոչ ինչ թուլանայր »
խօսքը կարդալ, « նա ոչ ինչ ծուկայր թու-
լանայր » .

Բ. 11 համար. « ընդ անդաստանս » ը
կ'առաջարկենք կարդալ « ընդ անց տանց »,
վասնի բնագրին բառն է չ'ըլք (փողոց),
որը Գ. Գլ. Յ համարի մէջ թարգմանուած
է «անցք փողոցաց» : Հաւանական է նաև
որ թարգմանիչը չ'ըլք (ագարակ, անդաս-
տան) բառին հետ շփոթած ըլլայ յոյն բառը
թերի բնթիրցումով :

— Եոյն համարին մէջ « յայս և խոյն »
տասցուածը պէտք է խմանալ « ի միտամին »
նշանակութեամբ, ինչ որ տեկի հասկնա-
մի է : Դիտել կուտանք որ ամբողջ Սարգմո-
սաց մէջ նոյն չու ունարէնը մէկ
անդամ միայն թարգմանուած է « յայս և
ի սոյն » , (Գ. 9) իսկ քանի մը անդամնե-
րով « ի միտամին » (Ա. 3. Լ. 36. Խլ. 5.
Խլ. 3, 10. ԿԱ. 9) :

Բ. 5. համար. պէտքինս կարգո՞ւ « զեր-
կիր » (ըստ յոյն բնագրին) :

Գ. 2. « ի զեր հասեալ », կարդա՞ւ « ի զե-
րայ հասեալ » :

Գ. 7. « նկարէինս », կարգո՞ւ « նկատէին »
(ըստ յոյն բնագրին) .

Գ. 13. « կոչնականս նուիրել », թերես՝
« բաւկիրել » : Կարելի է նաև կարծել թէ
թարգմանիչը կոչնակամիը կիրարկած ըլլայ
կոչուին նշանակութեամբ : Այն ատեն սա-
կայն հարկ կ'ըլլայ նկատի առնել բառին
այդ առումով գործածութիւնը :

Ե. 8. « մերձ յանցանել լինել ժամ ու-
րախութեան », կարգո՞ւ « ժամու ուրախու-
թեան » . Երկու ու երու հանդիպումը պատ-
ճառ եղած է թերագրութեան :

Ե. 16. « ի զլուխ կատարեալ » կարգո՞ւ
« ի զլուխ տարեալ » :

Զ. 21. « յուրախութեան հանդերձ Յ ,
թերես՝ « յուրախութեան հանդերձան Յ
հմտէ . 29 համարին « զամենայն հանդեր-
ձանս զուրախութեան » խօսքը : Իսկ է .
Գլ. 12 համարին մէջ կը գտնենք նաև
« հանդերձան առնել » բացատրութիւնը , որ
շատ ուղիղ չերելիր :

Է. 12. Այս համարին մէջ կը կարդանք
« որ անուանեալ կոչի վասն տեղուոյն յայ-
նորինն » Վարդարերք » խօսքը : Պէտք է
ըսել որ յոյն բնագրին համաձայն յանդր-
իւն (անցուց) բառը կ'սպասուէր հօս . բայց
որպէս ոսկեգարեան քաղաքացիութիւն
չէ արուած այդ բառին , պիտի չառաջար-
ենք բնագրին յայնուրիւնը (?) փոխել ու
կարդալ յանդրիւն : Միայն զիսել կու-
տանք որ յանուկ բառը հին ու հայեցի բա-
մբն է , զոր զործածուած կը գտնենք եփ-
րիմի « Մեկն . Արարածոց » (Էջ 27) և « Մեկն .
Առաքելոյն » (Էջ 90) զասական թարգմա-
նութեանց մէջ . ինչպէս նաև Ասկերեանի
Պօղոսի թղթոց Մեկնութեան մէջ (Ա. Էջ
272) : Իսկ Բարսեղի Վեցօրէքին յանդրիւն
բառը (Էջ 77) ճիշդ չէ անշուշտ տեղուոյն
վրայ , և պէտք է կարդալ յանդրիւն , յոյ-
նին սուրյանա բառին համաձայն , որ կը նշա-
նակէ ազգակցուրիւն , խնամուրիւն , ևայլն :

Ե. Ե. Գ.

ԱՐԱՔԵՐԱՆԻՆ ՈՒ ՆՈՎԱՐ

Կը հումեր ա'կը վիմամին
Եիր շիր՝ զմենեալ ծոցք ծովուն .
Ովկեանը՝ աղէ՛սիր նաւազին՝
Ըսու , Ալիկան , ինչ կ'ուզես զուն .
Ես սարսափն եմ ու փորուիլ .
Եմ վերս բոկսըն է երկիմին .
Ինչ պէտ ունիս ենզի , պղտիկ ,
Եսու աննուն եմ անապին :

Ու Ակն բառ Վինին լեղի .
« Քեզի կուտամ » անուու ւ անձամ՝
Ենչ որ չանիս , ծա՛վ կատափի , —
Արուն չուրի կարի՛լ մը միայն :

V. HUGO